

ՎԵՐՋԻՆ ԻՂՋԼ

«Որդի, քու սրտին
պա՞ղ է դրուկ...»:

Սողոմոն Տարօնցի իր մէկ գրութեան մէջ, չափազանց սեղմ տողերու մէջ կը նկարագրէ հոգեվարքի մէջ գտնուող ծերուկ մարդու մը հոգեկան տուայտանքը եւ վերջին իդաք: Շարժելու անկարող մահամերձը, անկողնին բացած, բահանայի մը այցելութիւնը կը խնդրէ ընտանիքի անդամներէն, որոնք եկած շրջապատած էին զինք:

Քահանայի գալուստը պատճառ կ'ըլլայ որ օրհասական մեծ հայրիկը լայն բանայ իր կիսախուփ աչքերը: Քահանային հարցումին թէ՝ «Ի՞նչ է կամքդ, օրինած», ան կը պատասխանէ: «Հաւատամ, խոստովանիմ առաջի Քրիստոսի...»:

Մինչ քահանան կը պատրաստուէր մասնատուփը հանել եւ հաղորդել, ծերուկը քահանային նայելով պաղատագին կը շշնչայ. «Տէր Հայր, մեռնիմ աշիդ, վերջին հեղ բուղըմ գրէ իմ դարիր դուրքարին Ստամպօլ, որ տուն գայ: Իդա հարս մեղք է, իդա զաւկըներ - անօրի: Գրէ իմ տնաւերին, գրէ, ըսէ՝ «Որդի, քու սրտին պա՞ղ է դրուկ»: Այնուհետեւ, բարի հայրիկը գլուխը կը զետեղէ բարձին ու կը լուէ, իսկ քահանան, որ չի կրնար Սուրբ Հաղորդութիւն մատուցել, կ'աղօք ու կը խաչակնիք անշնչացած մարմինը եւ «լացի կականի միջով» դուրս կը նետուի, «մտի մէջ շարունակ կրկնելով, «Որդի, քու սրտին պա՞ղ է դրուկ...»:

Տեսարանը այնքան ահաւոր է ու ցնցիչ, որ քահանան հեծկլտալով դուրս կ'ելլէ տունէն: Պատկերը յայտնապէս ցոյց կու տայ որ մահամերձին ամուսնացած տղան Ստամպօլ մեկնած է կամ գործի՝ առանձին ձգելով իր կինը

եւ զաւակները, եւ կամ լիած է զիրենք՝ անձնատուր ըլլալով իր անսանական անվերջ կիրքին ու վայելքին:

Ակներեւ է, որ բազմիցս գրուած նամակները՝ ուղղուած դարիպ որդիին որ տուն վերադառնայ, մնացած են ապարդիւն: Հեղ մըն ալ բահանայէն կը խնդրուի գրել, գէք վերջին անգամ, որ տնաւեր որդին տուն գայ, ոչ թէ որովհետեւ հայրը մօտ է մահուան, այլ որպէս զի գայ եւ տէր կանգնի իր ընտանիքին, որովհետեւ երիտասարդ «հարսը մեղք է, եւ զաւակները՝ անօրի»:

Մեծ հայրիկին վերջին խօսքը՝ «Որդի, քու սրտին պա՞ղ է դրուկ...», աւելի բան յորդորական է. անոր մէջ կայ կշտամբանք, արդար ցասում ու հրաւեր՝ զգաստութեան ու ինքնագիտակցութեան: Յայտնի է, որ մոլորուած որդին լիած է բոյնը, հեռացած օտար ափեր՝ մտահան ընելով իր սուրբ օճախը:

Արդարեւ, կատարեալ ողբերգութիւն է այս, որ յատուկ է մասնաւորաբար հայերուս: Աստանդական կեանքը հայուն ծանօթ է արար աշխարհին ի հնուց անտի: Ղարիպութեան մասին գրած են մեր գրողները, բանաստեղծները: Մեր աննման բանաստեղծ՝ Նահապետ Քուչակ, իր Հայրէններուն մէջ լայնօրէն անդրադարձած է օտարութեան, պանդիստութեան աղէտալի հետեւանքներուն: Ան բազմաթիւ յուզախանն տողեր նուիրած է իրենց հայրենի երկիրը եւ ընտանիքը ետին ծգողներուն մասին: Հայրենակարօտ սիրտը արտայայտող դասական տաղ է հետեւեալը.

«Ղարիպն որ զհայրենիս յորժամ միտ ածէ,

Աղիքն գալարի եւ աչքն արտասուէ:
Ղարիպ, թէպէտ այսչափ բո կեանին
դառն է,

Յուսա թէ Աստուած մեզ
Բարով ի հայրենիքն հասուցանէ»:

Հայութեան շերտեր, այսօր,
արտասահմանի բովանդակ տարածքին,
մեծաւ մասամբ, կ'ապրին անշատուած
մայր երակէն ու հեռու իրենց անմիջական
ընտանիքի անդամներէն կամ
ազգակիցներէն: Ետին ճգած իրենց
սիրելիները, կը տոչորին կարօտէ ու
կ'օժանդակեն անոնց, ի զին ամէն
զոհողութեան: Այլ, լժելով հայրենի
օնախը եւ ժամանելով օտար վայրեր, կը
մոռնան ընտանիք, հարազատ, քարեկամ
եւ սիրտերնին կը պաղեցնեն ու հետզհետէ
կը բարացնեն: Իրօֆ որ շատերուն «սրտին
պաղ է դրուկ»: Անոնի անցուկ ու
մոոցուկ ըրած ոչ հեռու անցեալը, ամէն
ինչ կերտոնացուցած են լոկ իրենց
անձին, եսին, շահին ու հանգիստին վրայ
ու կ'ապրին կեանք մը քարոյապէս
խղճալի ու արգահատելի:

Հայոց պատմութեան պանդիստու-
թեան էջերը լի են աղի-արցունելով,
անվերջ դժբախտութիւններով ու
աննկարագրելի ողբերգութիւններով:
Արիւնով գրուած այդ էջերը պարզապէս
սրտանմլիկ են, եղերական:

Պանդիստութիւնը հայոց համար
եղած է կրակէ շապիկ, որ հրկիզած ու
մոխրացուցած է թիւրաւոր հոգիներ:
Անքի ու անհամար հայ օնախներ
քանդուած են պանդիստութեան պատճա-
ռով: Օտարութեան ամենի կոհակներուն
յակամայս յանձնուած հայր, շշուած է
յործանիքի կողմէ դէպի անդարձ կորուստ:
Օրապահիկ ապահովելու պահանջէն
մղուած, հայր ուղղուած է անծանօր
ափեր, ուր զինք կլանած են քազմարին
անակնկալներ ու խոչընդոտներ: Այս
դժուարութեանց շարքին եղած են միշտ՝
նոր լեզու ու մշակոյր, խորք քարեր ու
սովորութիւններ:

Այժմ կենսական հարցը, այդ
պաղած ու կարծրացած սիրտերը
կակղեցնել է ու շերմացնել՝ երրեսնի
սէրով ու անմար հուրով: Ինչպէ՞ս
վերարծարծել այդ կրակը, վերստեղծել
այդ պահանջը եւ վերամիաւորել հոգիները
սիրոյ ու կարօտի ոսկեայ օղակով:
Վաստահարար, այս մեզմէ կը պահանջէ
ոչ միայն զիտակցութիւն, զոհարերութեան
հոգի, այլև նուիրում դէպի մերայինները:
Այլապէս, հոգեվարքի մէջ գտնուող
քարի ծերուկը մեզի համար ունի
յանդիմանական մէկ խօսք՝ «Որդի, բու
սրտին պա՞ղ է դրուկ...»:

ԶԵՆՈԲ Ա. ՔՀՆՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ